

ՀԱՆԳԻՍՏ

ԲԱՐԵՐԱՐ ՏԻԱՐ ՀԱՅԿ ԳԱՎՈՒՔԵԱՆԻ

Մէկ զարու արդար վաստակը ուսին, այս աշխարհէն Ապրիլ 26ին յաւէտ բամնուցաւ իր իշխանական բարերարութիւններով հռչակուած, ամբողջ Հայութեան սիրելի եւ Սուրբ Աթոռիս անկեղծ ու հաւատարիմ բարեկամ՝ Հայկ Գավուքեան:

Հանգուցեալը այն տիտաններէն էր, որոնք հետդհետէ կը հեռանան, Հայ կեանքէն ներս ձգելով բաց մը՝ զոր լեցնել զրեթէ անկարող ենք: Ու այս ճիշդ է մանաւանդ Տիար Գավուքեանի պարագային, անհատի մը՝ որ աւելի քան կէս զար առանձինն ազգային հաստատութիւն մըն էր, զործօն, կենունակ, բայց մասնաւորաբար եկեղեցակը ու ազգասէր: Մահեր կան որոնց կը սպասենք, զորս կ'ակնկալենք, որոնց մօտալուտ ժամանումին զրեթէ վարժրած ենք. այլ երբ անոնք զան, անակնկալը մեզ կը հարուածէ, կը շշմեցնէ եւ տաղանքի հառաջները կը քարանան մեր շրթունքներուն:

Տիար Հայկ Գավուքեանի մահը հարուածող այդպիսի անակնկալ մընէ. որովհետեւ մէնք երբեք չվարժուեցանք այն զաղափարին թէ ան կրնար բաժնուի ու հեռանալ. չէ՞ որ եօթանասունհինդ տարի անընդհատ հո՛ն էր, բոլոր բարի զործերուն զլուխը, նախաձեռնարկը, կազմակերպողն ու անվհատ զործադրողը. եւ մանաւանդ, չէ՞ որ իրեն հետ մենք եւս զիտէինք թէ որքան' ընելիքներ ունէր տակաւին, թէ կային ծրագիրներ՝ որոնց մտածումովը կ'անցընէր իր վերջին օրերը, առանց յոզնելու, իսունչնքին ջլատիչ ուժը առանց բղդալու:

Տիտան' մը, այս՝ հանգուցեալ Բարերարը, որ հարիւրերկու տարիքին՝ աւելի երիտասարդ էր քան կեանք մտնող պատանիները, որուն իմացականութիւնը աւելի պայծառ էր, աւելի թափ ու թոփչք ունէր զար մը ամբողջ աշխատելէ վերջին իսկ՝ քան ուղեղները երիտասարդներուն:

Շառաւիզը բարեհամբաւ գերդաստանի մը որուն անդամները «Պուստի Աթէնք»ին՝ Խասդիւղի եկեղեցական եւ ազգային կեանքին սիւները եղած էին, եւ ուրիէ երիտասարդ Գավուքեան ակամայ հեռացեր էր 1895ի սարսափելի օրերուն-, ան իր անձով կը ցոլացնէր այն բոլորը ինչ որ զեղեցիկ եւ առաքինի է Հայ նկարագիրին մէջ: իր հմայքը չէր բներ իր հարստութենէն. իրեն հետ յարաբերութեան մէջ մտնող մարդիկ ամենէն առաջ կ'առինքնուէին իր ընկերականութենէն, անկեղծութենէն, կիրքի հասնող այն սէրէն զոր ունէր իր եկեղեցիին եւ ժողովուրդին հանդէպ. այս բոլորին ներկայութեան՝ նիւթականին արժէքը կը նսեմանար, կ'իջնէր երկրորդական կամ չորրորդական ըլանի, ծառայելու միմիայն իրբեւ միջոց իր բարի ծրագիրները իրականութեան Շերածելու:

Ան եւ իր ազնիւ Տիկինը՝ Ալիս, քանիցս այցելեցին Սուրբ Աթոռ: Աժեն. Տ. Եղիշէ Պատրիարքի ընտրութենէն ետք, 1960ին, անոնք եկան Երուսաղէմ «տեսնելու» համար կացութիւնը եւ տեղւոյն վրայ հասկնալու եւ գնահատելու Երուսաղէմի տաղնապին իրական պատճառներն ու հետեւանքները:

Իր իմաստութեամբ եւ փորձառութեամբ, տեսաւ ան թէ անհրաժեշտ էր վերջ տալ անտեղի եւ անարդար վերագրումներու, խաղաղած եւ իր կոչումին նը-իրուած տեսնել Ա. Յակոբեանց բազմադարեան Աթոռը եւ գորավիկ կանոնիլ անոր :



Տիար Հայկ Գալյուքճեան կը հաւատար թէ Սփիւռքի մէջ Հայ Եկեղեցին զօրացնելու համար չի բաւեր տեղւոյն վրայ միայն եկեղեցիներ կառուցանել եւ համայնքներ կազմակերպել, այլ անհրաժեշտ է նաև ուժեղացնել կեղ-րոնները՝ Մայր Աթոռ Ա. Էջմիածինը եւ Երուսաղէմը։ Եւ ան, ամէն առիթով եւ ամէն պէտքի առջեւ լայն բացաւ իր քսակը ու իր անսպառ սիրտէն բաշխեց առատօրէն։ Իր անունով՝ Աղջիս Վեհափառ Հայրապետը «Հայկաշէն» կոչեց

Արագածի լանջին կառուցուած կաթողիկոսական ամառանոցի հոյակապ չէնքը, չինուած Հայկ Գավուքճեանի նուիրատուութեամբ :

Իր գործերուն եւ երկարատեւ կեանքին մէջէն հայելացող սքանչելի եւ կատարեալ Հայն է որ կը սպանք այսօր, Սուրբ Աթոռիս Բարերարը, որուն անձին հմայքը երկար ժամանակ պիտի փնտուի ինչպէս Ամերիկահայութեան կողմէ, նոյնպէս եւ այստեղ, այս Հաստատութենէն ներս :

Բարերար հանգուցեալ Հայկ Գավուքճեան ծնած էր Խասդիւղ (Պոլիս), 20 Օդոստոս 1875ին, միակ մանչ զաւակը հիւսուածեղէնի վաճառական Սորոցիս Գավուքճեանի՝ խորապէս բարեպաշտ Հայ մը, որ երկար տարիներ իր թաղի եկեղեցին հոգաբարձուն եղած էր :

Հայկ Գավուքճեան նախակըթութիւնը ստանալէ ետք յաճախած էր Պոլսոյ կեղրոնական Վարժարանը, զոր աւարտելով ընդունուած էր Պետական Գեղարուեստից Վարժարան, հետեւելով ճարտարապետական գծագրութեան :

1895ի համատարած կոտորածներուն, երիտասարդ Հայկ իր ծնողքին ակամայ որոշումով փախած էր իզմիր, ազգականներու մօտ, եւ երր հոն ալ անսպահով զգացած էր, ինքինք նետած էր անզիմական նաւ մը, որ կ'ուղղըւէր զէսի Միացեալ Նահանգներ: Փոթորկալից քանութ օրերու ճամբորդութենէ մը ետք ան ոտք կը ինէր նոր Աշխարհ ուրիշ Հայ փախստական երիտասարդներու հետ 20 Հոկտ. 1895ին, իր հետ ունենալով միայն իր անուած կամքը :

Նիւ Եորքի նշանաւոր գորգավաճառ եղերաբախտ Թալշանճեանի յանձնարարութեամբ, Գավուքճեան հասնելէն քանի մը օր ետք արդէն իսկ գործի մտած էր Հայու մը՝ Յակոբեանի գործատունը, շաբաթական երեք տուրի աշխատավարձուլ, սորվելու համար նոր արհեստ մը, Լուսափորագրութիւնը, որ այդ օրերուն կը թուէր ապագայ խոստանալ:

Այդ օրէն մինչեւ իր խոր ծերութիւնը, Հայկ Գավուքճեան անդուլ աշխատած էր, ի յայտ բերելով կազմակերպչական բացառիկ տաղանդ, նորութիւններու եւ բարեփոխութիւններու մասնաւոր կարողութիւն :

* * *

Անկախ իրր Ամերիկեան քաղաքացի իր ունեցած գովելի գործունէութենէն, Հայկ Գավուքճեան Ամերիկահայութեան կեանքին մէջ աւելի քան եօթանասուն տարի տիրական դեր մը խաղած է, զիսաւորելով եկեղեցաշէն կամ աղջասիրական ձեռնարկներ ու հանգանակութիւններ, իր անձին օրինակով իսկ համոզելով շատերը, եւ իր շրջապատի ծանօթ աղջայինները մղելով բարերարութիւններու :

Ան երկար տարիներ եղած է փոխ-Նախագահը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, յաջողութեամբ պսակելով ազգապարծան այդ Հաստատութեան հանգանակութեան զանազան արշաւները: Ան իր մասնաւոր գուրզուրանքին արժանացուցած էր Նիւ Եորքի Սուրբ Խաչ եկեղեցին, 1954ին զայն վերնականապէս փրկելով նիւթական անապահով կացութենէ:

Նիւ Եորքի Մայր Տաճարին եւ Առաջնորդաբարանին շինութիւնը ամենէն աւելի իր ջանքերուն եւ յոդնիլ չգիտցող աշխատառնակութեան արդիւնքն էր :

իր երեք-քառորդ դարու զործունէութեան առ ի զնահատութիւն, ն. Ա. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Առաջին վեհափառ Հայրապետը զայն պարզեւարքած էր Ամենայն Հայոց Հայրապետութեան բարձրագոյն վարձատրութեամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ականակուռ շքանշանով :

* * *

Հանգուցեալ Հայկ Գավուքճեան Սուրբ Աթոռիս անկեղծ բարեկամն էր, ինչպէս նաև աղնուասիրա բարերարը :

Ան իր սիրոն ու քամկը լայն բացած էր Սուրբ Յարութեան Տաճարի նորոգութեան առիթով, եւ տարիներով եղած էր Ատենապետը նոյն նորոգութեան հանգանակութեան Ամերիկայի Յանձնախումբին, միշտ խրանուսելով իր ծանօթները եւ զանոնք մղելով օժանդակ կանգնելու Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան: Անկախ իր իշխանական նուիրատուութենէն, ան իր հանգուցեալ ծնողքին յիշատակին Սուրբ Յարութեան Տաճարի հայկական բաժնին մէջ, Աւշաթափման մէծ պատին համար նուիրարերեց Խաչելութիւնը ներկայացնող մէծածաւալ խճանկար մը (Mosaic), հայկական մանրանկարչութեան ոճով եւ բացառիկ արուեստով իրագործուած, առարկան՝ Հայ թէ օտար բազմահազար ուխտաւորներու եւ այցելուներու հիացումին:

1964ին, Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը Հայկ Գավուքճեանի լայն կուրծքը զարգարեց Ս. Յարութեան աղամանդակուռ շքանշանով:

Հանգուցեալ բարերարը տարիներ շարունակ հովանաւորներէն մին էր Սուրբ Աթոռիս Դպրէկանքին, ուր իր ծախսով տասը սաներ կը պահէր:

Եւ, պսակելու համար իր բարերարութիւնները Երուսաղէմի մէջ, ան հոյակապ նուիրատուութեամբ մը կարելի զարձուցած էր շինութիւնը եկեղեցի մը՝ պատմական Սիրոնի բարձունքին, հայապատկան այն հողին վրայ ուր զոյտութիւն ունեցող զարաւոր վանքն ու մատուռը 1948ի պատերազմի բնթացքին եւ անկէ ետք քանդուեր էին: Իր ծնողքին անունով կոչուած Սուրբ Սարգիս, այսօր այդ Տաճարին պատերը սկսած են բարձրանալ, հետզհետէ շինելու համար հայկական եկեղեցական ճարտարապետութեան լուազոյն սկզբունքները իր մէջ ունեցող Ազօթքի Տունը, իրեւ տեւական փառք զայն կարելի դարձրանող մէծ Բարերարին:

Այս Հաստատութիւնը իր բազմադարեան կեանքին բնթացքին ունեցեր է իր բազում երախտաւորները, որոնք Աստուծոյ իրենց տուածէն առատ բաժին հաներ են Սուրբ Գլխազրին եւ Սրբատեղիներուն, եւ որոնց նուիրատրութիւններով շարունակեր է պլազալ Լուսաւորչի կանթեղը նաև հոս, յարաւենական Երուսաղէմի մէջ, նուիրական Սիրոնի բարձունքին վրայ: Նորոգ Հանգուցեալ Հայկ Գավուքճեան եւս կու զայ միանալ այդ երանելիներու անմահ հոյլին, իր մեկնումէն ետք ալ շարունակելով բաշխել իր սրտին բարիքները:

Որքան արդար է իր պարագային կրկնել սրբազն խօսքը. «Երանի որ ունիցի յիշատակ ի Սիրոն»: Սերունդներ երախտաղիտութեամբ եւ օրհնութեամբ պիտի յիշեն իր պայծառ անունն ու գործը:

Թող Ամենակարողն Աստուած իր արքայութեան արժանացնէ նորոգ Հանգուցեալ Հայկ Գավուքճեանը, որուն երկար կեանքը նուիրարերում մը եղաւ Քրիստոսի եկեղեցին պայծառութեան եւ բարօրութեան համար:

«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕԲՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՊԻՑԻ»: